


ԻՆՉ Է «ԿԱՆՈՒԽ ՄԻՋԱՄՏՈՒԹԻՒՆԸ»:




Հաշմանդամություն կամ զարգացման ուշացում ունեցող, եւ կամ անոնց վտանգին ենթարկուած նորածիններու, երեխաներու եւ անոնց ընտանիքներուն համար համակարգուած կանուխ միջամտութեան ծառայութիւններու պետական գործակալութիւններու համակարգ: **Շրջանային կեդրոնները բաց են եւ կ'ընդունին Կանուխ միջամտութեան համար դիմումներ՝ «Քորոնա» ժահրի շրջանին:** Եթէ կը կասկածիք, որ ձեր նորածինը կամ երեխան ունի զարգացման ուշացում կամ անկանոն զարգացում, ուրեմն դիմեցէ ք հետեւեալ քայլերուն.


Ստուգեցէ՛ք 

Երեխայ մը կրնայ կանուխ միջամտութեան ծառայութիւններէն օգտուիլ, եթէ՝


- Ցոյց տայ զարգացման ուշացում հետեւեալ ունակութիւններէն մէկուն կամ մէկէ աւելիին մէջ. ճանաչողական, հաղորդակցական, ընկերային կամ զգացական, յարմարողական, ֆիզիքական եւ մարմնաշարժողական, ներառեալ տեսողականը կամ լսողականը:
- Ունի յայտնի առողջական պատճառով հաստատուած վտանգի պարագայ, որ մեծ հաւանականութիւն ունի զարգացման ուշացում պատճառելու, կամ
- Մեծապէս ենթակայ է զարգացման հաշմանդամութիւն ունենալու վտանգին, որպէս հետեւանք զանազան կենսաբժշկական վտանգի գործօններու, որոնք ախտորոշուած են մասնագէտներու կողմէ:

Դիմեցէ՛ք 

- Տեղական շրջանային կեդրոններ <https://www.dds.ca.gov/rc>
- Տեղական կրթական գործակալութիւն <http://www.cde.ca.gov/sp/se> (Բացառապէս հազուադիւտ տեսողական, լսողական եւ ոսկորային-մկանային հաշմանդամութիւն ունեցող երեխաներուն համար)
- 45 օրուան ընթացքին, շրջանային կեդրոնը կամ տեղական կրթական գործակալութիւնը
 - Կը նշանակէ Ծառայութեան համակարգող մը:
 - Կը ստանայ ծնողքին համաձայնութիւնը:
 - Կը ճշդէ ժամանակացոյց մը եւ արժեւորումներ կը կատարէ:
 - Կը մշակէ «Անհատականացած ընտանեկան ծառայութեան ծրագիր» (IFSP)՝ զարգացնելու արդիւնաւէտութիւնը եւ ծառայութիւնները:
 - Կը մատուցէ ծառայութիւններ տան կամ համայնքային միջավայրին մէջ:
- Այցելեցէ՛ք <https://www.dds.ca.gov/services/early-start/what-is-early-start> կայքէջը դիմումի ընթացքին մասին յաւելեալ տեղեկութիւններ ստանալու:

Մասնակցեցէ՛ք 

- Բուժման ծրագրումին մէջ, համագործակցեցէ՛ք համայնքային աղբիւրներու հետ՝ ներկայացնելով գրաւոր հաղորդագրութիւն մը:
- Մասնակցեցէ՛ք առցանց ժողովներուն:
- Ներկայ գտնուեցէ՛ք «Անհատականացած ընտանեկան ծառայութեան ծրագիր»-ի հանդիպումներուն, կամ
- Ներդրում ունեցեցէ՛ք եւ մեկնաբանութիւններ ստացէ՛ք գնահատում կատարող խմբակէն:
- Կրնաք ըլլալ կապը ընտանիքներուն եւ «Կանուխ միջամտութեան» հոլովոյթին միջեւ: Ընտանեկան աջակցութեան մասին տեղեկութիւններ ստանալու համար, այցելեցէ՛ք Ընտանեկան աղբիւրի կեդրոններու կայքէջը <http://www.frcnca.org>

Տեսէ՛ք արդիւնքները 

- Ուսումնասիրութիւնները յայտնաբերած են, որ այն երեխաները, որոնք կը մասնակցին բարձրորակ կանուխ միջամտութեան/վաղ մանկութեան զարգացման ծրագիրներու, կ'ունենան՝
 - Նուազ կարիք յատուկ կրթութեան եւ այլ մասնագիտական ծառայութիւններու:
 - Աւելի մեծ լեզուական ունակութիւններ:
 - Բարելաւուած սննդառութիւն եւ առողջութիւն, եւ
 - Նուազ կ'ենթարկուին մանկական չարաշահումի եւ անտեսումի:



California Department of Developmental Services



«Կանուխ միջամտութեան ծրագիր»-ի դիմումներուն վերաբերեալ յաւելեալ տեղեկութիւններու եւ/կամ հարցումներու համար, կը խնդրուի հեռաձայնել «Կանուխ միջամտութեան» BabyLine-ին՝ 1-800-515-BABY, կամ Ե-նամակ ուղարկել հետեւեալ հասցէին՝ EarlyStart@dds.ca.gov.